

նեցան զանոնք իրենց թեմը , և Արզնկացին չի խնայելով իր ծերութեանը հետեցաւ լատին լեզուի , գուցէ Աիւլիկիա եղած ատենն ալ հետեւած էր , և թարգմանեց (Կ)ովմայի՝ Գուինացւոյս տուածաբանութիւնէն մաս մը : Եւսիկայ եղած կ'երևայ իր ետքի գրաւոր աշխատութիւնը , բայց նշանաւոր աշխատութիւն մը : Արզնկացին միշտ ճշմարտութիւն և իմաստութիւն և ազգին օգուտը դիտելով , այս բանիս մէջ ալ միաբանեց զանոնք իր մտքին և սրտին մէջ . ոչ իբրև զունանս՝ ճշմարտութեան պատուող երևնալով՝ առանց աջ ու ձախ նայելու զազգն ոտքի տակ առող , և ոչ իբրև զայլս ազգասիրութիւն պարծենալով՝ ազգին մէջ գտածը յամուտութեամբ պաշտպանող : Իյեթով ընտրելու է մէջ տեղն գտնել . շատ հեղ տաքութիւնն կամ կիրքն է մէկ կամ մէկալ ծայրն տարող :

Արզնկացւոյն ետքի տարիները մեծ երկրաշարժ մը եղաւ Ղրտազ գաւառը և (Թ)աղէի վանքն ալ կործանեցաւ : Օպարիանորէն շինեց , և կ'երևայ թէ չթողուց որ Արզնկացին հոնկէ հեռանայ , և հաւանական է թէ հոն ալ կրնքեց իր բազմադղիւն կեանքը . թէպէտ և որոշ յիշատակ մը չկայ մահուանը և իր թաղմանը վրայ . և հողբաստայ վանքին գերեզմանատան մէջ անգիր գերեզման մը կը ցուցնեն ինչուան այսօր՝ Արզնկացւոյն է ըսելով . բայց ես ուրիշ տեղուանք ալ հանդիպած եմ ասանկ երևելի մարդկան երկու տեղ գերեզմանին , կամ տեղէ տեղ մարմինը փոխադրելուն համար , կամ սիւալ կարծիքով : Ուր ալ որ եղած ըլլայ գերեզմանը՝ թէ և անգիր , աւելի փառաւոր յեշատակ և տապանագիր սեպելու է Սիսիթար Ղսարանեցոյն ըսածն , թէ “ Բաջութեանն և սրբութեանն (Արզնկացւոյն) վկայեն ամենայն ծրագրեալ գրեանքն և մեկնութիւնք և սքանչելիք սուրբ գերեզմանոյն ” : Եւս ծրագրեալ մամատեանքն են վերի յիշածնիս , և անոնք մէ զատ շատ գրուածքներ . ինչպէս են “ Խրատք հասարակաց քրիստոնէից ” ,

պարզ և ուսմկաց դիւրահաս ոճով , պրզ տի գրքոյկ մը , խրատական ոտանաւորներ տղոց և կրօնաւորաց համար , սրբազան երգեր , ինչպէս են ջրօրհնեաց տաղքն՝ (Յ)ամենայն ժամօրհնեմք զքեզ , և Եւսօր ձայնն հայրական և Սարգավաւի գանձն՝ (Յ)անձառ լուսոյն , Ետտուածածնայ Սերափիմիման վրայ այբուբենի կարգով տաղ մը , և այլն , համառօտ հարանց վարք մը և խրատք , Բարոզք , Բջօթք , Բաղուածք վարդապետական բանից , ևն ևն . և ասոնց նման շատ գրուածքներ ալ պիտի ունենայ անծանօթ մնացած ինչուան հիմայ . իսկ յիշածներէս ոմանց պատահեր եմ , ոմանց ալ լսեր եմ թէ կան . ինչպէս կը յիշէր մէկն իր անունով Տրամբանութիւն մ'ալ . շարականի մէջ ալ վերը յիշուածներէն զատ կ'երգեցուի իրեն շինած եօթն Խոտաձարակայ շարականն՝ (Յ)աւուրս վերջին ժամանակի :

Իսկ Սիսիթարայ յիշած գերեզմանին սքանչելիքն ինծի անծանօթ են . բայց ես իմ ազգիս պարծանաց համար բաւական և մեծ սքանչելիք կը սեպեմ իր առաքիտութեամբ և իմաստութեամբ միացեալ վարքը , որով զանազան դիպուածոց մէջ կրցաւ ազգին սիրելի և օգտակար ըլլալ , որուն նման բաղդի խիստ քիչ անձինք հանդիպած են ազգերնուս մէջ , և սրոնց նմաններուն միշտ հիմայ ալ կարօտ է ազգն :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ  
 ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ  
 ՏԵՍԵՒՆՈՒԹԻՒՆ :

Երեւոյն և լուսնի ճառագայթները մթնոլորտէն անցնելու ատեն իրենց լուսաւորութենէն քիչ մը կը կորսնցընեն . վասն զի թէպէտ և մաքուր օդը թափանցիկ չըջասփիւռ մ'է , որ լուսոյն ճառագայթները համարձակ մէջէն կ'անց-

1 Տես երես 158 :

նին , բայց քննուած է որ երկրիս երեւին մօտ տեղուանք գործընկերութիւններով և երկրիս արտաշնչութիւններով լի է . և այս գործընկերութիւնները և արտաշնչութիւնները լուսոյն ճառագայթներէն մաս մը իրենց մէջ կ'ընկղմեն . Այս բանիս յայտնի փորձ մ'ալ այն է որ եթէ հաւասար հեռաւորութեամբ երկու առարկայ մէկը լեւան վրայ ըլլայ՝ մէկալը դաշտի մէջ , լեւան վրայինը աւելի որոշ կ'երևնայ , քան թէ դաշտին մէջինը : Այս բանիս մէկ մը այն է պատճառը որ բարձր տեղօղը աւելի մաքուր ու գործընկերէ աւելի զրտած է . մէկ մ'ալ լեւան վրայի առարկային ետեւը լուսաւոր երկինքն ըլլալով՝ առարկային բոլորաբար աւելի դուրս կը ցատքէ , և անանկով աւելի որոշ կ'երևնայ :

Իսկ մենք որ առարկայ մը կը տեսնենք՝ աս կերպով կը տեսնենք : Ղառագայթները կու գան մեր բիւր կը մտնեն , և մինչև ցանցատեսակը կը հասնին : Իսկ ցանցատեսակն է տեսողական ջիղը , որ աչքին գունաին ետեւի զին տարածուած է : Ղառագայթները ցանցատեսակին վրայ առարկային ձևն ու գոյները կը նկարագրեն , որ առարկային ճիշդ պատկերը կ'ըլլայ , միայն թէ պզտիկ քան զառարկայն :

(Դ) Ե որ խուցի մը պատուհանին փեղկերը գոցես , և լոյս մտնելու պզտիկ ծակ մը միայն թողուս , կը տեսնես որ պատին վրայ ամենեւին մեր ցանցատեսակին նմանութիւնը կ'ըլլայ , որ արտաքին առարկաներուն պատկերները պատին վրայ կը նկարագրուին մանրանկարի պէս պզտիկ գեղեցիկ . միայն թէ բոլոր առարկաները գլխիվայր կը նկարագրուին : Եւ սկզբամբ շինած է խաւարասենեակը , որ բաց ՚ի մէկ ծակէն ուրիշ կողմէ ամենեւին լոյս պիտի չառնէ : Իսկ այն պատկերներն որ կ'երևան , այլ և այլ առարկաներէ անդրադարձած ճառագայթներէ առաջ կու գան :

Մեր ցանցատեսակին վրայ ալ արտաքին առարկաներու պատկերները ամենեւին ասանկ կը նկարագրուին : Պատուհանին այն պզտի ծակը մեր աչ-

քին բիւրն օրինակը կրնայ ըլլալ . և պատին վրայի նկարներն ալ ցանցատեսակին վրայի պատկերին օրինակը : — Աւտի տեսանելեաց զգայարանքովը իրաւ կ'իմանանք մենք թէ առարկաներ կան զիմացնիս , բայց ոչ երբէք բուն առարկաները կը տեսնանք , հապա միայն առարկաներուն պատկերն է որ մեր ցանցատեսակին վրայ կը նկարուին : Ասան զի մեր հոգւոյն ըմբռնմանցը գործիք մեր ջիղերն են , որոնք մեր մարմնոյն աւելի զգայուն մասունքը ըլլալով՝ անոնց ձեռքովը կ'առնենք մեր զգացմունքները , և ամէն մէկ զգացմունք մեր հոգւոյն մէջ մէկ գաղափար կու տան :

Եւ ալ յայտնի է թէ մեր ջիղերը բան մը չեն կրնար զգալ , բայց եթէ շոշափմամբ . ան պատճառաւն է որ մեր ըզգայարանքներն ալ հեռուանց ազդուութիւն մը չեն առներ : ( Երկնակի համար մենք հոտը ան ատենը կը զգանք , երբ որ հոտոյ մանր մասնիւնք կու գան մեր հոտոտելեաց զգայարանքը կը շոշափեն : Եւստարակուսելի փորձերով քննուած է թէ ծագիկն հոտը իրեն արտաշնչութիւններէն առաջ կու գայ , որ ամենա նուրբ մասնրկամբ կը բազկանան և ան մասնրկունքը մեր ուրնդունքը մտնալով կ'երթան հոտոտելեաց ջիղերը կը շարժեն . և այս ջիղերուն շարժմունքը՝ հոգւոյն հոտի գաղափարը կու տան : Եւսպէս ձայնն ալ առջի բերան կը կարծուի որ հեռուանց կը լսենք . բայց սիւալ է ատ մտածութիւնը . վասն զի մինչև որ օդին թրթուումը մեր ականջին լողական ջիղերը չի շարժէ , մեր հոգին ձայնին գաղափարը չառնէր . որ է ըսել՝ մենք ձայնը չենք լսեր : Ղառագայթեաց ու շոշափելեաց զգայարանքն ալ յայտնի է որ աս կերպով մեր զգայարանաց ջիղերը մինչև որ չի շարժեն՝ մեր հոգին շոշափման կամ համաուութեան գաղափարը չառնէր :

Մեր տեսանելեաց զգայարանքն ալ ամենեւին մէկալ զգայարանաց նման է : Տեսանելեաց ջիղերուն բնութիւնն ալ ուրիշ զգայարանաց ջիղերէն տարբեր չէ ամենեւին . և ջիղերը գործիք մ'են

որ առարկայից գաղափարը մեր հոգւոյն կը հասցընեն . որ ուրիշ կերպով չըլլար , բայց եթէ շարժմամբ կամ շօշափմամբ : Իսկ որովհետեւ անկարելի է որ առարկաները տեսողական ջիղերը անմիջապէս կարենան շօշափել , անոր համար առարկայիցմէ ցոլացած լուսոյն ճառագայթներովը առարկայից պատկերը կ'երթայ և տեսողական ջիղերուն վրայ ազդեցութիւն կ'ընէ , և այս ջիղերուն շարժմամբը հոգին առարկաները կ'ըմբռնէ :

Իսկ թէ որ մէկուն դժուարահաստալի երևնայ թէ ինչպէս կարելի է որ ցանցատեսակը այնչափ պզտիկ ըլլալով մեծամեծ առարկայք վրան ճիշտ նկարուին : Ըստ արհեստը մէկէն կը վերնայ , թէ որ մարդկային գործքերը միայն քննելու ըլլանք . որ պզտիկ հայելներուն վրայ , մանաւանդ թէ որ գոգաւոր ըլլան , ինչպէս մեծամեծ առարկաներ դեղեցիկ մանրանկարի պէս կը նկարուին . աչքն ալ այսպէս աստուածաշէն հայելի մ' է , և ան բանն որ մարդկային արուեստը չի կրնար ընել , Ըստուծոյ ամենակարողութիւնը բնութեան այնպիսի օրէնք դրած է , որ ինքիրենը ամենայն փափկութեամբ և կանոնաորութեամբ կը կատարուի :

Կարծեմ որ աս կողմանէ դժուարութիւն մ' որ ալ կայ նէ շատ կը դիւրանայ մարդուս մտքին մէջը աս ամենապարզ փորձովս . թուղթ մը ան ու բարակ ասեղի ծայրով մը ծակէ , և ան ծակէն նայէ , որչափ ընդարձակութիւն կը տեսնաս . և յայտնի բան է որ ան ընդարձակութենէն մինչև որ ճառագայթներ չի գան ու ան ծակին մէջէն չանցնին , անկարելի է որ ան ընդարձակութիւնը երևնայ :

Իսկ մէկը կրնայ ըսել թէ լուսմենք չէ թէ առարկայք , հասկա առարկայից պատկերը կը տեսնանք . ինչպէս ուրեմն առարկայք գլխիվայր չենք տեսար . որովհետեւ ինչպէս խաւարասնեկին մէջ , նոյնպէս մեր ցանցատեսակին վրայ ալ գլխիվայր կը նկարագրուին առարկաները :

Իսկ մեր ցանցատեսակին վրայ առարկաները գլխիվայր կը նկարագրուին , ինչպէս խաւարասնեկին մէջ , և ճառագայթները բռին մէջ մանալու ատենը իրար կը կտրեն , ինչպէս խաւարասնեկին մէջ . իսկ մենք առարկաները գլխիվայր չենք տեսնար , հասկա շիտակ կը տեսնանք , վասն զի մենք առարկաները ան ուղղութեամբ կը տեսնանք ինչ ուղղութեամբ որ ան առարկաներէն եկած ճառագայթները մեր աչքին մէջը կ'ինկնան : Դառագայթ մը որ առարկային գլխէն կու գայ իրաւ մեր ցանցատեսակին վարի կողմը ան առարկային գլխին պատկերը կը նկարագրէ , բայց փորձով սորված ենք որ ան ճառագայթին ուղղութիւնը վերէն է , ուստի ցանցատեսակին վարի կողմը նկարած մասը մենք կը սեպենք որ առարկային վերի մասն է . իսկ առարկային վարէն եկած ճառագայթը որ ցանցատեսակին վերի կողմը կ'ինկնայ , ու հոն կը նկարէ առարկան , մենք կ'ըսենք թէ առարկային վարի կողմէն կու գայ , ուստի առարկային վարի մասը կ'ըմբռնենք :

Իսկ որովհետեւ աս հոգւոյն ըմբռնմանց ինդիւնները հոգեբանական ինդիւններ են , աւելի բնազանցական քննութեանց տակ կ'ինկնան քան թէ բնաբանութեան :

Հեռաւոր առարկաներուն պզտիկ երևնալու պատճառն ան է որ մեր ցանցատեսակին վրայ անոնց պատկերը պրզտի կը նկարագրուի : Իսկ պզտիկ նկարուելուն պատճառն է տեսութեան անկեան պզտիկութիւնը : Իսկ որ երկու ծառ կը տեսնենք , մէկը մօտ՝ մէկայր հեռու : Ինչպէս առաջ ըսինք՝ աս ծառերը չենք կրնար տեսնել մինչև որ անոնցմէ մեր աչքին ճառագայթներ չի գան . և ենթադրենք որ աս ծառերուն գագաթէն ու արմատին քովէն կու գան երկու ճառագայթներ մինչև մեր աչքը , և մերձաւորագոյն ծառէն եկած ճառագայթները մեր աչքին բռին որ հասնին աւելի մեծ անկիւն կը ձևացընեն , քան թէ հեռուի ծառէն եկած ճառագայթները :

ազգայթները . և աս անկիւնները կը սուրին տեսութեան անկիւն : Ըստ ճառագայթները իրարու որ կը հանդիպին՝ զիրար կը կտրեն , և առջի անկեան հաւասար ընդդիմագագաթն անկիւն մը կը ձևացնեն . և աս անկեան սրունքները կը հասնին մինչև առարկային պատկերն որ խաւարասենեկին մէջ գլխիվայր կը նկարագրուի . որ իրաւ առարկայէն շատ պզտիկ է , բայց ամենեւին համեմատութիւնները չի կորսնցնէր :

Ընկնի հեռու ծառէն եկած ճառագայթներն որ աւելի պզտիկ անկիւն կը ձևացնեն , նկարած պատկերն ալ ան պզտիկ անկեանը համեմատական կ'ըլլայ : Եւ աս անկեանցը մեծութեան ու պզտիկութեանը պատճառաւ երկու հաւասար մեծութեամբ առարկաներու պատկերները խաւարասենեկին մէջ այլ և այլ մեծութեամբ կը նկարագրուին ըստ համեմատութեան տեսութեան անկեանց :

Խաւարասենեկին մէջ երեցած երեւոյթը ամենեւին նոյն է մեր ցանցատեսակին վրայ հանդիպած երեւութիւն հետ : Երկու հաւասար մեծութեամբ առարկաներ , բայց մէկը մօտ և մէկայլ հեռու , անկարելի է որ մենք երկուքն ալ մէկ կէտէն հաւասար մեծութեամբ տեսնանք . հապա մօտինը մեծ , հեռուինը պզտիկ կը տեսնանք : Բայց առարկաները ոչ երբէք իրենց մեծութիւնը կը փոխեն : Ուրեմն ինչպէս կ'ըլլայ որ մենք մէկը մեծ , մէկայլ պզտիկ կը տեսնանք : Սակայն չէ թէ առարկան է որ կը տեսնանք , հարա առարկային պատկերն որ մեր ցանցատեսակին վրայ կը նկարագրուի : Եւ որչափ տեսութեան անկիւնը մեծ ըլլայ , այնչափ առարկան մեծ կ'երևնայ . որչափ պզտիկ ըլլայ տեսութեան անկիւնը , առարկան ալ այնչափ պզտիկ կ'երևայ :

Սակայն գիտնալու է որ շօշափելեայ զգայարանօք շատ անգամ մարմնոց մեծութիւնը փորձով գիտնալով , ըստ այնմ մեր տեսութեան վրիպակը իւրաքանչիւր առարկային յարմար կ'ողզենք . և գիտնալով թէ այնչափ հեռաւորու-

թիւնը որչափ մեզի առարկաները պրզտիկ կը ցուցնեն , ըստ այնմ համեմատութեան մենք տեսած առարկանիս մեծ կ'ըմբռնենք : Ընանկ որ թէ որ հեռաւորութեան մը համեմատական չափը չի կարենանք գիտնալ , և ոչ ան հեռաւորութեամբ տեսած առարկաներնուս համեմատական չափը կ'ըմբռնենք : Ստի թէ որ ծովուն վրայ հեռուանց մէկ նաւ մը մինակ տեսնանք , կամ քանի մը նաւեր հաւասար մեծութեամբ ու հաւասար հեռաւորութեամբ , չի գիտնալնուս թէ արդեօք որչափ հեռաւորութիւն ունին , չենք կրնար անոնց համեմատական չափը գտնալ :

Տեսութեան անկիւնը պզտիկնայն է պատճառը որ շիտակ ճամբայ մը որ երկու կողմը ծառեր տնկած ըլլայ , չէ թէ միայն ծառերը հետ զհետէ պզտիկ կ'երևնան , այլ և ճամբան ալ նեղ կ'երևնայ , թէպէտ և լայնքը բոլոր անփոփոխ ըլլայ . մինչև կարծես որ ճամբուն ծայրը ծառերը իրարու կպած են : Սակայն չէ թէ միայն ծառերէն եկած ճառագայթներուն տեսութեան անկիւնը պզտիկ ըլլալով՝ ծառերը պզտիկ կ'երևնան , հապա ճամբէն ալ եկած ճառագայթներուն տեսութեան անկիւնը պզտիկնալով՝ ճամբան ալ նեղ կ'երևնայ . և մինչև ծայրէն եկած ճառագայթները այնչափ պզտիկ անկիւն կը ձևացնեն , որ գրեթէ ալ ճամբուն լայնքը մեզի չերևար : Ըստ սկզբանցը վրայ է հաստատեալ ընդօրինակութե գիտութիւնն ալ :

Ստի նկարչութեան մէջ չէ թէ առարկայից իրական պատկերը կը նկարագրուի , հապա այն պատկերն որ մեր ցանցատեսակին վրայ կը տպաւորուի : Սակ քանդակագործութեան մէջ բուն առարկային իրական պատկերը կ'օրինակեն :

Սակ որ առարկայ մը սովորական լուսով երկու մանրերկրորդի անկեամբ չերևար նէ , ան առարկայն մենք չենք կրնար տեսնալ : Ընարկայք մեզի երկու կերպով աներեւոյթ կ'ըլլան . մէկ մը սաստիկ պզտիկութեամբ , մէկ մ'ալ այն-

չափ հեռաւորութեամբ, որ երկու մանրերկրորդէ աւելի պզտիկ անկիւն կը ձևացնեն:

Նոյնպէս թէ որ մարմնոյ մը երազութիւնը այնչափ քիչ ըլլայ, որ մէկ ժամու մէջ ըրած աղեղը 20 աստիճանի անկեամբ երեւայ, ան մարմնոյն շարժմունքը անըմբռնելի կ'ըլլայ: Նոյնպէս անըմբռնելի կ'ըլլայ խիստ երազ շարժմունքն ալ, միայն թէ բաւական հեռաւորութիւն ունենայ. վասն զի որչափ աւելի հեռու ըլլայ՝ այնչափ աւելի պզտիկ անկեամբ կ'երեւայ շարժմունքը: Եւ պատճառաւ է որ թէպէտ և երկնային մարմինք սաստիկ երազութիւն ունին, բայց շարժմունքնին մեզի չերեւար: Ուստի իրական երազութիւնը կ'իմացուի իւրաքանչիւր աստիճանին միջոցէն. և աստիճաններուն միջոցը առարկային հեռաւորութենէն, ու ճամբուն խոտորնակութենէն կը կախուի:

Եւ մտածութիւնը մեզի կը սորվեցընէ թէ իրաւ աչքը մէկ հարկաւոր ըզգայարանք մ'է, բայց չենք կրնար միշտ մեր տեսութեանը վստահիլ. մեր տեսութեամբը միշտ առարկայից մեծութեանը ու հեռաւորութեանը վրայ կը խաբուինք. և մեր զգայարանքներովը շատ մոլորութեանց մէջ կ'ինկնայինք, թէ որ փորձառութիւնը մեզի չօգնէր: Ուստի մեր զգայարանքներուն և փորձառութեանը օգնութեամբն է որ կենաց հասարակ պիտոյիցը համար արտաքին առարկայից վրայ բաւական տեղեկութիւն կ'ունենանք:

Եւ թէ փորձառութիւնը հարկաւոր է մեզի որ մեր տեսութեան մոլորութիւնները ուղղենք, աս դիպուածովս յայտնի կ'երեւնայ: Պատանի մը իր տըղայութեանը ատեն կուրացեր էր, ու տասնըչորս տարուան որ եղաւ, աչքին վրայի քօղը, որ լուսն կ'ըսուի, վերուցին վիրաբոյժք, և տղուն աչքը սկսաւ տեսնալ: Որովհետեւ առարկայից ոչ հեռաւորութեանը և ոչ մեծութեանը զաղափար ունէր, առջի բերանը կը կարծէր թէ ամէն տեսած առարկաները աչքին կը դային: Եւ շատ անգամ փոր

ձելէն ետեւ իմացաւ թէ առարկաները աչքին չեն դայիր, և շատ անգամ մէկ առարկայէն մինչև մէկալ առարկան երթալով իմացաւ առարկայից համեմատական չափը, դիրքը ու հեռաւորութիւնը: Եւ տղան որ կարծէր թէ առարկաները աչքին կը դային՝ իրաւունք մը ունէր, որովհետեւ իրաւցընէ մինչև առարկայից պատկերը մեր աչքին չի դայի մենք առարկայք չենք կրնար տեսնալ:

(ՄԵՅՅԵՅ ՌԻՐԻՇ ԱՆԳՅԸ)

Մ Ա Ն Ր Գ Ի Տ Ե Լ Ի Ք

ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՍՏԱՆԻ

ԱԳՈՍՏԻ տեսած սերմը չի կանաչել:  
Ամառուայ փուշը՝ ձմեռուայ նուշը:  
Ամէն թուրքանող ազայ չի դառնալ:  
Ամէն մարդ իր թանին թթու չի ստիլ:  
Ամէն օր տատը (ճիւղ ճայր) գաթայ չի ուտիլ:  
Բանը ո՞վ անի, ես ու գու. հացն ո՞վ ուտի, ես ու գու:  
Գէշ կաննի, գերան կը կտորի:  
Ընչանք հաստը բարակի, բարակի հոգին գուս կը գայ:  
Լաւ հաւը իր ճուտերի վրայ ման կը գայ:  
Խօսքը մեծին, ջուր պղտկին:  
Խօսքը մերը, տունը մերը:  
Ծերանաս, ծերի զաարը կ'իմանաս:

ՀՆԱՍՏԱՍՏԱՆԻ ԳԻՏԵԼԻՔ

Հին օրէնէն ճայած ես էլ:

ՄՕՏԵՐՍ Յոպպէ կամ Եաֆա քաղաքին նաւահանգստին հիւսիսային դին փորելու ատեն ծովուն տակը մեծ նաւու մը կմտիք գտնուեցաւ՝ որ խիստ հին ատենուան բան կ'երևայ, ու ինչպէս որ կը կարծուի հաւանականաբար այս նաւը Հրէից թագաւորութեան ժամանակներէն մնացած պիտի ըլլայ, որ ան ատեն Յոպպէ խիստ ծաղկած էր, ու նաւահանգիստը շատ բանուկ: Թէ որ տեղացոց աւանդութեանը հաւատանք՝ այս նաւահանգիստը Նոյ նահապետին ժամանակէն ի վեր մնացած է եղեր: Գարձեալ այս նաւահանգստէն էր որ Յովնան մարգարէն նաւ հեծած կ'ուզէր Կիլիկիոյ Թարշիշ կամ Տարսոն քաղաքը փախչիլ, Քրիստոսէ 800 տարի առաջ: Ըստ հեթանոսական առասպելաց Պերսէոսի ու Անգրոմաքեայ դիպուածն ալ հոս հանգրիպած է Քրիստոսէ 1430 տարի առաջ: Բայց այս աւանդութիւնները ինչ որ ալ ըլլան՝ Յոպպէի նաւահանգստին հնութիւնը բաւականապէս կրնայ